




ԵՐԻՐԱՊԱՅ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի Տ

1862

Ե. Հ Ա Տ Ո Ր

Հին լուսատու աշտարակին պահապանը:



(Արև):
Գ.

Բոս եկուր, շուտով քովս եկուր, կը պուար պահպանը՝ Գեղներեսին, իմանալով որ բռնած աւարը ծովը դարձեալ ձեռքէն պիտ'որ յափշտակէ:

Գեղներեսը շուտ մը վազեց, ծուեցաւ Պարտանուին նայեցաւ, գլուխը բռնեց վեր վերցուց, եւ ուրախութեան աղաղակով մը՝ Մեռած է, դռչեց՝ ծափ ծափի զարնելով:

Թշուառական աղջիկ, Հիմայ ձեռքէս պիտի պրծի, պուռաց Սիմոն, որն որ բեռան ծանրութենէն թաց գետնին վրայ սահեցաւ ինկաւ:

Աղջիկը վտանգը տեսնելով, մեռելը թեւերէն բռնեց, եւ Սիմոնին հետ մեկտեղ՝ Պարտանուին դիտակը ժայռին վրայ հանեցին:

Գեղներեսն աղէկ տեսած էր. Պարտանու անշունչ անկնդան դիակ մը դարձած էր: Ժայռին վրայ անշարժ տարածուած մնաց. իսկ շունը քովը կեցած՝ շարունակ ունալով՝ վրան ունեցած ցաւը կը յայտնէր:

Գեղներեսին վրայ արտաքոյ կարգի երեւոյթ մը կը տեսնուէր. մէկ կողմանէ մահուան պատճառած բնական սոսկումը, մէկալ կողմանէ ալ վռէժը հանելուն ուրախութիւնը երեսին վրայ նկարուած էր:

Իսկ Լաւոյ երբ որ տեսաւ թէ Բրովանցիին օգնութիւն չիկրնար ըլլալ, ժայռերուն վրայէն դէպ ի ծով կըրցածին չափ յառաջ դնաց, եւ սկսաւ բարձրաձայն պուալ, որպէս զի եթէ նաւաստիներէն մէկը կենդանի է, անոր օգնութեան հասնի: Բայց անօգուտ. տեղատուութիւնն արդէն անոնց դիակներն առած ծովուն մէջտեղը տարած էր: Երբ որ իր ասփորձին ալ անօգուտ ըլլալուն վրայ համոզուեցաւ, դարձաւ նորէն Պարտանուին դիակին քովը եկաւ:

Բրովը աղջիկն աչուրները նոյն դիակին վրայ

սեւեռած՝ հոն կեցած էր. շունն ալ իր ցաւոց երգը յառաջ կը տանէր: Աերջին վայրկեաններուն պլայլուութենէն՝ պահպանը բոլորովին սթափած էր: Աչուրներն աշտարակին վրայ դարձուց, եւ անմիջապէս պատահածն ըմբռնեց: Մէկէն Գեղներեսին ձեռուրներէն բռնելով ու սուր աչուրներով երեսը նայելով, սկսաւ դատաստանական քննութիւն ընելու պէս իրեն հարցում ընել: Իսկ աղջիկը շուտ մը ամէն բան անկեղծութեամբ ու անտարբերութեամբ, մանաւանդ թէ պարծելով մը պատմեց: Աս անկեղծութիւնը քիչ մնաց իր կորստեան պատճառ կ'ըլլար. վասն զի պահպանն այնպէս ինք իրմէ ելաւ, որ զինքը գետինը դարկաւ եւ ստուգիւ ոտքին տակը կտոր կտոր կ'ընէր, եթէ անիկայ տղայութենէն սովորած Մայր, մայր աղաղակաւ պուալու չսկսէր: Լաւոյ աս բառերը լսելով, ետ քաշուեցաւ, երեսը ձեռուրներով ծածկեց, շուտ մը աշտարակը վազեց եւ սենեակը գոցուեցաւ:

Քիչ մը յառաջ պատահածն այնպէս շուտով ու յանկարծակի եղած էր, որ պահպանն իսկզբան շիթած մնաց: Կրակարանին քովը գտնուող աթոռի մը վրայ նստելով, խորունկ մտածմանց մէջ մտած՝ նոյն գիշեր պատահածին մեկնութիւնը կը խնդրէր: Կամաց կամաց ամէն բան մտացն առջեւը պայծառացաւ, եւ սկսաւ վրան ինկած մեծ պատասխանատուութեան ծանրութիւնը զգալ: Յայտնի էր որ խեղճ ու դեռ խելքը չբացուած աղջիկը Պիսքիին նաւաբեկութեան համար չէր կրնար պատժոյ տակ իյնալ. հապա յանցանքին ծանրութիւնը բոլորովին իր վրայ կ'իյնար, որ կրկին պարտաղանցութիւն գործած էր. մէջ մը աղջիկը աշտարակին մէջ պահելով, եւ երկրորդ՝ գինովնալով: Աս մտածմունքներն իսկզբան խառնաշիթի կերպով երեւակայութեան առջեւը կու գային. նոյն գաղափարները՝ խորհող մտքի մը խորհրդածութիւնները չէին, հապա յանցաւոր խղճմանքի խայթեր՝ որոնք զինքն պլայլուութեան, շիթութեան ու վախի մէջ կը ձգէին:

Իւրաքանչիւր վիճակի մարդիկ պատուոյ վրայ կերպ մը մտածմունք ունին, որ իրենց վիճակին պարտուցը կատարման վրայ կայացած է: Ժայռերու վրայ շինուած լուսատու աշտարակներուն պահպանը

ները՝ իրենց պաշտօնն իբրև սրբաղան ու բարձր պարտաւորութիւն մը կը նկատէին: Հասարակօրէն ծովական ծեր զինուորներէ առնուած ըլլալով, իրենց յառաջուան ընկերներուն կենաց վրայ հսկելը՝ իրենց այնպիսի պարտաւորութիւն մը կ'երեւար, որուն մէջ եղած պակասութիւնը՝ չէ թէ պատժոյ արժանի յանցանք մըն էր իրենց աչքին առջեւը, հապա իբրև անպատուութիւն ու նախատինք պատճառող ոճիր մը:

Ծովագնաց տեղերուն յիշատակագիրները լեցուն են այնպիսի դէպքերով, որոնք աս ըմբռնման կերպին յայտնի ապացոյցը կրնան ըլլալ: Օրինակի համար գտնուած են անանկ պահապաններ, որոնք իրենց լուսատու նաւին մրրկէն ընկղմելու մօտ եղած ատենը՝ աւելի ուղած են նոյն նաւին մէջ մնալով խղճուել, քան թէ իրենց պահանջագրութեան տեղը թողուլ հեռանալ: Ոմանք մահացու հիւանդութենէ բռնուած ըլլալով, գետնին վրայէն սողալով՝ մինչեւ աշտարակը գացած ու մահուան պաղութենէն գրեթէ սառած ձեռու ընկերներին աշտարակին լոյսը վառած են: Անգղիայի հետ եղած վերջին պատերազմին ատենը՝ անգղիացի նաւ մը պահապաններէն մէկը կը ստիպէր որ աշտարակին լոյսը մարէ, որով նաւահանգիստը մտնել ուզող գաղղիական նաւախումբ մը կրնար մտլորիլ: Սակայն պահապանն աւելի յանձն առաւ աշտարակին բանալին ծովը նետել ու թշնամիներէն սպանուել, քան թէ իր պարտուցը դէմ ընել:

Միմոն Լաւոյ իր բոլոր վիճակակիցներուն պէս աս դիւցազնական գործքերուն պատմութիւնը լրած էր: Իր աչքին առջեւը՝ պաշտօնին պարտքը կատարելը՝ միակ հարկաւոր բանն էր, ուստի եւ անոր մէջ եղած պակասութիւնն՝ աններելի ոճիր մը: Ասկից զատ՝ չորս կողմի առարկաները՝ ըրած յանցանքը շարունակ միտքը կը բերէին: Աշտարակին մթութիւնը, ծովուն ալիքներուն ձայնը, շան ըրած ողբը՝ որն որ երբեմն երբեմն կը լսուէր, այս ամենայն քիչ մը յառաջ պատահած դժբախտութիւնն իրեն կը յիշեցնէր, այս ամենայն իրեն դէմ եղած մէկ մէկ ամբաստանութիւն էր: Ալ բոլոր պատիւը կորսնցուցած կը համարէր, եւ ինք իրեն շատ անգամ կը հարցնէր թէ որ պատիժը կրնայ աս նախատինքը՝ չէ թէ բոլորովին ջնջել, հապա քիչ մը նուազցնել:

Յանկարծակի միտքը բան մ'եկաւ: Յիշեց որ երիտասարդութեան ատեն ըրած մէկ արշաւանաց ատենը, իր գտնուած պատերազմական նաւը՝ նաւապետին անհոգութեամբն ընկղմած էր: Մէջի բոլոր նաւաստիները մակոյկներու վրայ ապաւինելով՝ աղատած էին, միայն նաւապետն իրեն եղած ամէն աղաչանաց դէմ դնելով, մինչեւ վերջին րոպէն նաւին վրայ մնացած, եւ ինք զինքն ալիքներուն մէջ նետելով՝ իր յանցանքը պատժած էր: Ասիկայ Լաւոյին աչքին՝ իբրև մի միակ հետեւելու օրինակ երեւցաւ: Առանց միտ դնելու աստուածային, մարդկային ու բարոյական օրինաց՝ որոնք անձնասպանութիւնը կ'արգելուն, կար-

ծեց որ իր յառաջուան նաւապետին ըրածին ինքն ալ կրնայ, մանաւանդ թէ պէտք է հետեւիլ: Ինքն ալ անոր պէս իր պարտուց կատարման մէջ պակասած էր, ուստի եւ անոր նման հատուցում կ'ուզէր ընել: Ասոր վրայ անմիջապէս մտքին մէջ որոշումն ըրաւ եւ սկսաւ գործադրելու պատրաստութիւնը տեսնել:

Ան օրը՝ որն որ նոյն տխուր գիշերուան պիտի յաջորդէր, ճիշդ Մերլէին շաբաթական պաշարը բերելու օրն էր. ուստի ուզեց իր վերջին կամքը գրով յայտնել: Շուտ մը փոքր արկղէ մը թուղթ մը հանեց, գրիչ կաղամար առաւ, եւ սեղանին քովը նստելով՝ սկսաւ գրել: Գիր գրելն իրեն համար շատ դժուար բան էր. սակայն աս անգամ կարծես թէ գրիչն ինք իրմէ կը սահէր թղթին վրայ, որն որ քանի մը վայրկենի մէջ իր խոշոր ու անձեւ գրերովը լեցուցաւ: Նամակը հետեւեալ խօսքերը կը բովանդակէր:

Յակո՛վբ Մերլէ.

Քեզի մեծ ցաւով կը ծանուցանեմ որ պարտքս կատարելու մէջ զանցառութիւն ըրի. աս գիշեր անփութութեամբս աշտարակին լոյսը մարեցաւ, որմէ պատճառեցաւ Պիսքինին ժայռի մը զարնուիլն ու բոլոր մարդիկներով ու կահ կարասիքով ընկղմելը: Ասկից կրնաս իմանալ որ ալ ես չեմ կրնար ապրիլ:

Յակո՛վբ Մերլէ, գիտեմ որ անձնասպան ըլլալովս, սուրբ երկրի մէջ թաղուելու իրաւունքես կը զրկուիմ. սակայն եթէ զիս կը սիրես, մարմինս կ'առնուս կտաւի մը մէջ կը փաթթես ու ծովը կը նետես, որն որ նաւաստիներուն հանգստեան տեղն է:

Որովհետեւ առտուանց պիտի գաս, կ'աղաչեմ շուտ մը նորէն նաւահանգիստ դարձիր, եւ իմ տեղս ուրիշ մէկը բեր, որպէս զի պաշտօնը վնաս չկրէ:

Յակո՛վբ Մերլէ, աս կղզեկին վրայ կը գտնես նաւս քրօջս աղջիկը, զորն որ քու մարդասիրութեանդ կը յանձնեմ:

Հատ կը բաղձայի որ պատուոյ լեգէոնի շքանշանը վրաս ըլլար ու անով պատանքի մէջ մտնէի. բայց ալ անոր վրայ իրաւունք չունիմ:

Յակո՛վբ Մերլէ, քեզի վերջին բարեւս կուտամ, եւ կը բաղձամ որ Աստուած քեզի երկայն կեանք շնորհէ:

Միմոն Լաւոյ:

Նամակը ըմբռնելէն ետեւ՝ վրան երեսագիրն ալ գրեց, սեղանին վրայ դրաւ, եւ ինք լուսատու լապտերին կախուած տեղը գնաց:

Լապտերը Գեղներեսին թող տուած վիճակին մէջ կը գտնուէր: Միմոն մտադրութեամբ գննեց, մինչեւ որ ապահովցաւ թէ ամենեւին վնաս կրած չէ, հետեւեալ գիշերուան համար աղէկ մը պատրաստեց: Աս ընելէն ետքը՝ չուանը բռնեց, մէկ ծայրը հանգոյց մը շինեց եւ մէկալ ծայրն առաստաղը հաստատեց: Անկէ ետեւ՝ պատուհանին մօտեցաւ, իբրև թէ վերջին բարեւը ծովուն տալու համար:

Նոյն միջոցին արշալոյսը չորս կողմը տկար լուսաւորութիւն մը տարածելու կը սկսէր. առջև իրիկուան հոլը քիչ մը իջած էր ու բոլոր բնութեան վրայ խոր լուսութիւն մը կը տիրէր, զորն որ միայն ժայռերուն զարնուող ալիքներուն ձայնը երբեմն կ'ընդհատէր: Աս շքեղ տեսարանին՝ Սիմոն քիչ մը ժամանակ անշարժ մնաց: Ար տեսնէր որ երկինքը կամաց կամաց կարմրութեամբ կը ներկուէր, եւ աստղները հետզհետէ աներեւոյթ կ'ըլլային:

Մէջ մ'ալ ցամաքի կողմանէ ճերմակ առագաստ մը տեսաւ, որն որ տակաւին այնչափ հեռու էր, որ հասարակ աչքով հաղու թուէնց մը մեծութեամբ կ'երեւար: Տեսածը Մերկէին նաև էր, որն որ ժամէ մը կողին կը հասնէր: Սիմոն գլուխը մեկդի դարձուց: Ան վայրկեան շան ոտնալու ձայնը նորէն լսուեցաւ:

Աղէկ է, մումնաց պահպանը. քիչ մ'ալ համբերէ, ու տիրոջ վրէժը կ'առնուի:

Մէկ ժամէն իրօք Մերկէ հասաւ, բայց պահպանն արդէն իր ահագին ոճրագործութիւնը գլուխ հանած էր...: Լաւոյին աս զարհուրելի վախճանին վրայ բոլոր զինքը ծանցողները շատ ցաւեցան. բայց իր պարագանցութեան զոհն եղող նաւին՝ Պարտանուին նաև ըլլալը, շատ օգնեց անոր նոյն յանցանքին ծանրութիւնը շատերուն մտացը մէջ թեթեւցընելու, որովհետեւ Բրովանցիին ու իր նաւուն վրայ ոչ որ կը ցաւէր: Այսպէսով խեղճ մարդուն մարմինը՝ թեւ պէտ առանց կրօնական հանդիսի, անձնասպանաց համար որոշուած տեղը թաղուեցաւ, բայց դագաղին ետեւէն շատ մեծ բազմութիւն կ'երթար. Ռոբերտ ալ պատուոյ լեգէոնի խաչը տուաւ որ մէկտեղ թաղէն:

Նոյն Ռոբերտ քանի մը հոգւոյ աղաչելովն ու իրենց տուած քիչ մը սարկով գոհ ըլլալով, Լաւոյին բաղձանքին համաձայն Գեղներեսը քովն առաւ: Աս աղջիկը՝ վերջին դէպքերէն ետքը աւելի վայրենացած էր: Առանձին տեղեր կենալով, բոլորովին ընկերութենէ կը փախէր, ամենեւին ոչ խօսիլ եւ ոչ պատասխան տալ կուզէր, եւ միայն քիչ մը բան ուտելու համար տուն կու գար: Շատ անգամ ալ օրերով տուն չէր հանդիպեր, եւ քանի մ'օր ետքը անօթեցած ու աւելի վայրենացած տուն կը գտնար: Ղերջապէս բոլորովին աներեւոյթ եղաւ, եւ զինքը գտնելու համար եղած բոլոր ջանքը պարապի գնաց: Ան ատեն կարծուեցաւ որ ծովը խղզուած, մարմինն ալ ալիքներն առած՝ հեռու տեղ մը նետած ըլլան: Բայց իր կորսուելէն գրեթէ տարի մը ետքը, քանի մը տղաք ըստ պատահման ծովեզերքի ժայռերուն մէջ քարայր մը գտան: Ասոր մէջ գտնուեցաւ Գեղներեսին մարմինը, որն որ այրին կամարէն վար կաթոզ բորակէն գրեթէ քարացած էր: Հոն գետինը պակած էր, գլուխը ձախ ձեռքը կոթնցուցած, իսկ աջ ձեռքին մէջ իր սիրելի Տոնա եղբօրը պղնձէ մատնին ու կապարէ դրամապատկերը բռնած:

Բ Ե Ա Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

Մարդկային կենաց տեսողութիւնը:

(Շարունակութիւն)

Մարդուն կենաց տեսողութեան, անոր երկայնակեաց ըլլալուն կարելիութեան ու միջոցներուն վրայ ըստ պատշաճի ու հիմամբ խօսելու համար՝ պէտք է որ յառաջագոյն քանի մը խնդիրներ պարզենք. այսինքն, նախ թէ մարդկային կեանքը յատկապէս յորում կը կայանայ, երկրորդ՝ աս կեանքը որպիսի գործարաններով, զօրութիւններով եւ գործողութիւններով կը յաջողի կամ իր գոյութիւնն ու տեսողութիւնը կը պահէ, եւ երրորդ՝ ինչպիսի կամ ինչ բանի մէջ ուրիշ արարածներէն ու էակներէն էապէս կը տարբերի:

Հաստատութեամբ ու անշուշտ զիտենք՝ որ մարդն ամէն երեւելի արարածներուն ընտրելագոյն անդամն ու պատիւը, արարչագործ զօրութեան ամենէն լաւ ու վերջին աստիճանի կատարելութեամբ յօրինուած գործքն է, որ եւ մեր աչքին երեւցող ու զգայութեանց զգալի ըլլող նիւթին ամենակատար ու վերջնական լուծմը կը բովանդակէ: Մարդն է երկրի վրայ ըլլող էակներուն ունեցած եւ ունենալու կատարելութեանց բովանդակութիւնը, ինքն է այն կէտը կամ սահմանը՝ որուն միջնորդութեամբ զգալի աշխարհքը միւս բարձրագոյն ու հոգեկան աշխարհքին սահմանակից կ'ըլլայ: Մարդկային էակին յօրինուածը (գործարանաւորութիւնը) գրեթէ կապ մըն է, որով երկու իրարմէ բոլորովին տարբեր բնութիւն ունեցող՝ աշխարհները, այսինքն մարմնաւորն ու հոգեւորը, իրարու հետ կապուած ու կապակցած են, որով եւ մարդը մի եւ նոյն ատեն երկու աշխարհքի՝ իմացողականին ու զգայականին՝ բնակիչ ու քաղաքակից կ'ըլլայ:

Մարդը կրնայ իրաւամբ բոլոր բնութեան բովանդակութիւնն ու սքանչելի բաղադրութիւն մը համարուել, որուն վրայ բնութեան մէջ իրարմէ զատուած ու ցրուած գործող ու ազդող՝ ուրիշ ամէն զօրութիւնները, ամէն կենաց գործարաններն ու կերպերը ամբողջութեան մը ժողովուած՝ ամբողջի մը միացած են ու կը գործեն, որով եւ զմարդը՝ ինչպէս հին փիլիսոփաները զինքը կ'առնուանէին՝ ճշդիւ Փոքր Աշխարհ (իբր՝ մեծ աշխարհքին ներկայացուցիչը կամ տիպն ու բովանդակութիւնը) կ'ընեն:

Աս սքանչելի արարածին՝ այսինքն մարդուն կեանքը՝ ամէն կատարելալ կենաց սեպհականութիւններով զարդարուած է. իր կազմութիւնը կամ գործարանաւորութիւնը վերջին աստիճանի մաքուր, փափուկ ու կատարելալ է. իր հիւթերն ու բաղադրիչ մասունքը վերջին աստիճանի ազնիւ ու կարգաւ գործարանաւորած են ու իր կենաց ուժը կամ սաստկութիւնը (կրակը) ուստի եւ իր սեպհական սպառիչ զօրութիւնն արտաբոյ կարգի սաստիկ է: Ասոր համար մարդը՝ զինքը շրջապատող բնութեան հետ աւելի հաղորդակցութեան սահմաններ ու աւելի կարօտութիւններ ունի, բայց եւ աւելի պատրաստական ու կատարելալ յաջողակութիւն ու յարմարութիւն ունի նորոգուելու, պակասձր լրացընելու, քան

Թէ ուրիշ որպիսի եւ իցէ արարածները: Բնութեան թէ մեռած, մեքենական զօրութիւնները, եւ թէ գործարանաւոր ու կենդանական զօրութիւնները, ինչպէս նաեւ այն աստուածեղէն զօրութեան կայծը, այսինքն՝ խորհեւրու զօրութիւնը, մարդուն վրայ սքանչելի կերպով մը իրարու հետ միացած ու սերտիւ կապակցած են, այն հրաշալի երեւոյթը ներկայացընելու համար՝ զորն որ մարդկային կեանք կ'անուանենք:

Հիմայ զգուշաւոր հայեցումած ու տեսութիւն մ'ընենք աւ կեանք կամ ապրիլ բաճնեղնուս բուն էութեան ու յօրինուածին կամ կազմութեան վրայ, որչափ որ զանիկայ ճանչնալու կարողութիւն ունինք: — Մարդկային կեանքն՝ ըստ բնական (Ֆիզիքական) նկատման մտածելով՝ ուրիշ բան չէ, բայց եթէ ըլլալու (նորոգութեւ) եւ դադրելու անդադար յաջորդութիւն մը, ապա կանութեան (եղծանելու) եւ նորոգութեան շարունակեալ շրջան մը, քիմիական քայքայիչ զօրութիւններու՝ միաւորիչ ու նորոգիչ կենսական զօրութիւններու հետ անվախճան պատերազմ մը:

Բոլոր զմեզ շրջապատող բնութենէն միօրինակ ու անդադար նոր բազազրիչ մասունք կ'առնուին, մեռած վիճակէն կենդանի վիճակի կը փոխուին, քիմիական հանգամանքէն գործարանաւոր կենաց կը փոխադրուին ու աւ չհամադրի մասունքներէն կենսատու զօրութեամբ նոր համայնեղ կամ պարզ յօրինուած (արդիւնք) մը դուրս կը հանուի, որուն ամէն մասանց վրայ կենաց նկարագիրը, այսինքն՝ կենդանական զօրութիւնը դրոշմած է: Բայց եւ նոյնպէս շարունակ ու անդադար աւ կապակցութեան նորէն դուրս կ'ելլեն եւ զանիկայ կը թողուն ամէն գործածուած, անպիտանցած ու ապականած բազազրիչ մասունքը, եւ մեքենական ու քիմիական զօրութեանց կը հնազանդին կամ անոնց տակ կ'իյնան, որոնք կենսական զօրութեանց հետ մշտնջենաւոր պատերազմի մէջ են, եւ այսպէս գործարանաւոր աշխարհքէն կամ արարածներուն մէջէն կ'ելլեն ու դարձեալ քիմիական աշխարհքին մէջ կը մտնեն ու նորէն ընդհանուր անկենդան բնութեան ստացուածքը կ'ըլլան, որմէ քիչ մը ժամանակ դուրս ելած էին: Այս անընդմիջահատեալ գործողութիւնը մեր ներսը միշտ գործող կենսական զօրութեան գործքն է, որ եւ կը կատարուի շարունակ ու միշտ մասնաւոր զօրութիւն մը բանեցընելով. եւ ասիկայ կենդանական գործունէութեան նոր ու երեւելի մէկ բազազրիչ մասն է: Ասանկով՝ բոլոր կեանքն ուրիշ բան չէ, բայց եթէ անդադար կամ շարունակեալ առնուլ, սեպհականել ու նորէն ետ տալ մը, որ է բսել՝ մշտնջենաւոր յաջորդութիւն մը կենաց ու մահու:

Ըստ այսմ՝ հասարակ բացատրութեամբ արբաժի մը կեանք անուանած ատեննին՝ այնպիսի երեւոյթ մը կ'իմանանք, որն որ ուրիշ յատուկ ու ինքնակայ կամ անկախ բան մը չունի, բայց միայն ազդող կամ գործող զօրութիւն մը, որն որ անոր հիմն է ու ամէն բան կը կապակցէ ու կարգի կը դնէ: Ասկից ի զատ ուրիշ ամէն բան միայն իբրեւ պարզ տեսիլ կամ տեսարան մըն է,

որուն մէջ երեւցածը եւ ոչ վայրկեան մը նոյն կը մնայ, հապա անդադար կը փոխուի, ուր եւ բոլոր տեսնուածներուն բովանդակածը, կերպն ու առանձինն տեսողութիւնը՝ նոյնին համար գործածուած ու շարունակ փոխուող կամ իրարու յաջորդող նիւթերէն ու անոնց գործածուելուն եղանակէն կախում ունի. եւ այն երեւոյթը միայն այնչափ ատեն կրնայ տեսել՝ որչափ ատեն որ դրնէն աւ գործողութեան սնունդ տուող նիւթին հոսումը կամ ներկայութիւնը կը տեսէ: Ուստի եւ կրնայ ըսուիլ՝ որ աւ երեւոյթը բոցի մը կը նմանի, միայն աւ տարբերութեամբ՝ որ բոցը միայն քիմիական գործողութիւն մըն է, իսկ կեանքը քիմիական-կենդանական գործողութիւն, քիմիական-կենդանական բոց մըն է:

Ուրեմն մարդկային կեանքը՝ բնութեան հանդամանացը համեմատ՝ հետեւեալ գլխաւոր պայմաններէն կախում ունի:

Նախ՝ դրսէն կենաց սնունդ ընդունիլ ու վայելել: — Աւ կտորիս կը վերաբերի չէ թէ միայն հասարակաբար սնունդ բուածը, որ է կերակուրն ու ըմպելիքը, հապա նաեւ օդէն մարդուն ներսը մտած նուրբ ու իբր սգեկան սնունդը, որն որ կ'երեւայ թէ առանձինն կենդանական զօրութեան պահպանութեան հարկաւոր է, որովհետեւ սննդեան հաստ կամ թանձր նիւթերն աւելի մարմնոյն ու անոր գործարանաց պահպանութեան ու նոր նիւթեր արտադրելու կը ծառայեն: Գարձեալ՝ սնունդ ըսելով կ'իմացուի չէ թէ միայն ինչ որ բերնէն ու ստամոքէն մարմնոյն կը հաղորդուի, հապա նաեւ թորքին ու մորթին միջնորդութեամբ ընդունուած սնունդը, որոնք եւ կենաց պահպանութեան համար աւելի կարեւոր են՝ քան թէ ստամոքսը:

Երկրորդ՝ մարմնոյն մէջ ընդունուածը սեպհականել, մարմնոյն բնաւորութեան նմանեցընել (մարսել) ամրել ու կենդանացընել (շնչաւոր կենաց պատրաստեցընել), քիմիական վիճակէն (աշխարհքէն) կենդանական զօրութեան ազդեցութեամբ գործարանաւոր վիճակի փոխել: — Այն ամէն բան՝ որ մեր ներսը կը մտնէ, մեր սեպհական ժառանգութիւնն ըլլալու համար՝ պէտք է որ յառաջադոյն կենաց նկարագիր ընդունի, կենդանական ըլլայ: Ամէն բազազրիչ մասունք՝ մասնաւոր թէ բնութեան մէջ ամէն գործող նուրբ նիւթերը, որոնք մեր ներսը կը դիմեն, պէտք է որ կենդանականութեան դառնան, այսինքն կենսական զօրութեան ազդեցութեամբ այնպիսի հանգամանքի մէջ մտնեն ու այնպիսի կերպով կապակցին՝ որ ալ մեռած ու քիմիական բնութեան օրինաց համեմատ չազդեն կամ չգործեն, հապա գործարանաւոր կենաց բոլորովին սեպհական ըլլող օրինաց ու նպատակաց համեմատ գործեն ու իրարու հետ իբրեւ այնպիսի հանգամանաց մէջ դանուող զօրութիւններ, կապակցած մնան. եւ այս հանգամանաց մէջ ըլլալուն՝ ըստ որում կենդանի մարմնոյ մը բազազրիչ մասունքը չեն կրնար իբրեւ պարզ էակներ մտածուիլ, հապա միշտ իբրեւ իրենց սեպհական բնութենէն ու կենդանական զօրութեան օրէնքներէն բազազրած կը մտածուին: Արարձ

ըսելով, մեր վրայ ըլլող ամէն բան, նոյն իսկ քիմիական ու մեքենական զօրութիւնները, կենդանութեան դարձած, կենսական եղած են: Ինչպէս, էլեկտրականութիւնը, ջերմութեան նիւթը կամ տարրը (ջերմագոյլ), եւ այլն, երբ որ հեղ մը կենդանի մարմնոյ բաղադրիչ մասուէքը կ'ըլլան, բաղադրեալ (իբր՝ կրկին) բնութիւն կ'ունենան, կենդանացած (կենդանական) էլեկտրականութիւն, կենդանացած նիւթ կամ տարր ջերմութեան կ'ըլլան, եւ ալ անկից ետքը զիրենք պէտք չէ իբրեւ իրենց յառաջուան անգործարանաւոր բնութեան մէջ ունեցած օրինաց ու հանգամանաց համեմատ, այլ իբրեւ մասնաւոր գործարանական օրինաց համաձայն բնաւորուած ու գործող սեպել: Նոյնը պէտք է ըսել նաեւ թթուածինի եւ ուրիշ նոր ճանչցուած քիմիական նիւթերու կամ տարրներու համար ալ, զորոնք՝ երբ որ մեր մարմնոյն հետ կենդանական կապակցութեան մէջ կը գլուխուին՝ պէտք չէ այնպէս համարիլ կամ երեւակայել՝ ինչպէս որ զիրենք կազմ կամ օգի գործիքներու կամ պահարաններու մէջ կը տեսնենք կամ իրենց ազդեցութիւնը կ'իմանանք: Ասոնք ալ կենդանի մարմնոյ մէջ ուրիշ ու առանձնական (կենսական) օրինաց համեմատ կը գործեն:

Աս նմանեցուցման (assimilation) ու կենդանացուցման գործողութիւնը՝ մեր մարմնոյն ծծող զօրութեան խաղճմանց (էթ պէլէ) ներգործութեան գործքն է. ասոնց մէջ առանձինն կ'իմացուին նաեւ մարմնոյն մորթի ու թորին ծծող խողովակներն (երակներն) ալ, եւ պէտք է որ ամէն բան՝ որն որ մեր մարմնոյն սեպհական պիտ'որ ըլլայ, յառաջ ասոնցմէ (իբրեւ նախադաւիթներէ) անցնի. ուսկից ետքը արեան շրջանին ներգործութիւնն իր ազդեցութիւնն ընելու կը սկսի, որուն զօրութեամբ՝ քաղաքիչ մասանց կենսական բնաւորութիւնը կատարելապէս կը հաղորդուի:

Պիտի. շարունակութիւն:

Կ Ե Ն Ա Ք Բ Ա Պ Ա Ն

Կարողոս Ուրբերտոս կոմս Նեսեչրոս:

Աս երեւելի անձը՝ որն որ Եւրոպայի նշանաւոր քաղաքագէտներէն մէկն եղաւ եւ ընդհանրապէս Ռուսի Մեղդեանի կոչեցաւ, Աննա կայսրուհւոյն ժամանակը Ռուսիա գաղթող հին ուղղափառ գերմանական յեղէ մը յառաջ եկած է: Արդէն իր հաւը իբրեւ քաղաքագէտ նոյն տէրութեան մէջ մեծ պատիւ գտած էր. իսկ հայրը Մաքսիմիլիանոս Յուլիոս Գուլիէլմոս Նեսեչրոտ՝ կատարինէ Բ. կայսրուհւոյն գլխաւոր նեցուկներէն մէկն էր, եւ երկայն ժամանակ ալ Քրանքֆուրդ ու Լիսապոն դեսպանութեան պաշտօնը կատարեց: Աս վերջին մայրաքաղաքը գտցած ժամանակը՝ Լիսապոնի նաւահանգիստն ունեցաւ աս կարողոս Ռուբերտոս որդին (1780): Չանազան ազդեցութեամբ ըլլալը, այսինքն՝ Ռուսի հպատակ,

գերմանացի հօրէ, գաղղիացի մօրմէ, Բորդուկալի նաւահանգիստը, եւ ինչպէս կը պատմուի անգղիական նաւու մը վրայ ծնած ըլլալը, մեծնալէն ետեւ՝ իր հաճախարհական քաղաքագիտութեան նախադուշակները սեպուեցան:

Երիտասարդութեան ատենէն քաղաքագիտական իրողութեանց նկատմամբ մեծ աշխուժութիւն ու արթնութիւն ունենալը կը ցուցնէր: Չանազան անգամներ ալ քաղաքական գործողութեանց համար Եւրոպայի արքունեաց քով հօրն ըրած ճամբորդութեանց ընկեր եւ զաւ: Չափահաս ըլլալուն պէս, Ռուսաց ազնուականներուն սովորութեան համաձայն՝ զինուորական կարգ մտաւ. բայց ետքէն տեսնելով որ զինուորութեան ծանր վիճակն իր փափուկ խառնուածոյն չէյարմարիր՝ սուրբ թողուց ու ինք զինքը դեսպանագիտութեան նուիրեց: Արդէն Աղեքսանդր կայսեր առաջին տարիները զինքը Փարիզի դեսպանատան մէջ կը գտնենք: Սակայն քիչ մը ետքը (1804) Անկիէնի դքսին սպանութեան պատճառաւ Ռուսիա Գաղղիայի հետ աւրուելով, Ռուսի դեսպանը Փարիզէն որ ելաւ, Նեսեչրոտ իբրեւ դեսպանի քարտուղար՝ Հասկ խաւրուեցաւ: Նոյն միջոցներուն Պաղատեան հասարակապետութիւնը խարխուլ վիճակի մը մէջ՝ գրեթէ կործանման մօտ էր. այնպէս որ քիչ մը ետքը Նաբոլէոնի պաշտպանութեան տակ Հոլանտական թագաւորութեան մը փոխուեցաւ. իսկ Աղեքսանդր կայսրը՝ աս նոր թագաւորութեան Լուդովիկոս Պոնաբարդէ թագաւորն իբրեւ օրինաւոր վեհապետ ճանչնալ չուզելով, բարեկամական յարաբերութիւնները կտրեց, որով եւ Նեսեչրոտ ստիպուեցաւ անցադիրն առնուլ ու անկէ հեռանալ:

Գաղղիացիք Ենայի ու Այլաի քով Պրուշի յաղթեցն, եւ Ռուսաց դէմ Ֆրիտլանտի մեծ ճակատը վատարկեցն ետեւ, գրուեցաւ Գիլիգի խաղաղութիւնը, որուն բանակցութեանց ներկայ էր Նեսեչրոտ. եւ վերջէն իբրեւ դեսպանի խորհրդական նորէն Փարիզ դարձաւ: Նոյն ժամանակը Փարիզ կեցող Ռուսի դեսպանը, թէպէտ քաջ զինուորական մըն էր, բայց քաղաքագիտական հանձար այնչափ չունէր, ուստի բոլոր գործքերը Նեսեչրոտին վրայ մնացին: Մէկ տարի ետքը Փարիզէն Էրֆուրդի արքայաժողովը կանչուեցաւ (1808), ուր ցուցուցած քաղաքագիտական հմտութեամբն այնչափ սիրելի եղաւ Աղեքսանդր կայսեր, որ նոյն վեհապետը զինքը հետը Պետրոբուրգ տարաւ ու արտաքին գործոց պաշտօնարանին խորհրդական ըրաւ:

Նեսեչրոտին ընտանիքը թէպէտ եօթամասուն տարիէ վեր Ռուսաստան կը բնակէր եւ իր անդամները տէրութեան մեծամեծ ծառայութիւններ ըրած էին, սակայն ժողովուրդը զիրենք միշտ օտարական կը համարէր, եւ ըստ հետեւորդի այնչափ ալ չէր սիրեր. ուստի եւ իրենց մինչեւ նոյն ժամանակ վարած պաշտօնին մէջ հաստատուն մնալուն իրենց անձնական արդիւնքէն ուրիշ նեցուկ մը չունէին: Նեսեչրոտ՝ որուն առջեւն ալ անկէ ետեւ գործելու ընդարձակ սուպարէզ մը բացուած էր, թէ մտած ընթացքին մէջ անխափան յա-

ուշ երթալու եւ թէ ապագայ վիճակը հաստատուն պահելու համար, Ռուսի ելեւմտից պաշտօնէին աղջկան հետ կարգուեցաւ:

Պետրոբուրգ անցուցած կարճատեւ միջոցին մէջ, ցուցուցած մեծ ձիւղբերը բաւական եղան, շուտ մը կայսեր վատահումութիւնը վատարկելու: Իր վեհապետին կամքը յառաջագոյն գուշակելու եւ կանխելու մէջ ունեցած ճարակութիւնը, ամէն գործքին սկզբնաւորութիւնը գեթ արտաքուստ կայսեր տալով, ինք զինքը՝ միայն անոր հզօր կամաց կատարիչն երեւցընելը, դարձեալ իր ազնիւ քաղաքավարութիւնը, քաղաքական իրաւանց՝ ինչպէս նաեւ եւրոպական քաղաքագիտութեան մէջ ունեցած կատարեալ հմտութիւնը, այս ամենայն մեկտեղ իր վրայ գտնուելով, դեռ հազիւ երեսունուերկու տարւան եղած ատենը՝ զինքը մինչեւ արտաքին գործոց պաշտօնէի աստիճանը բարձրացուց, որուն վրայ բոլոր աշխարհք իրաւամբ զարմացաւ. եւ աս ծանրակշիռ պաշտօնը 44 տարի անընդհատ վարեց:

Ասկէ ետքը կը սկսի Նեսելրոտին երեւելի գործոց շղթան, որոնք զինքը քիչ ժամանակուան մէջ բոլոր աշխարհքիս վրայ նշաւոր ըրին ու Եւրոպայի անուանի քաղաքագիտաց առաջին կարգին մէջ դասեցին: Ան ժամանակէն սկսեալ՝ զինքը գրեթէ ամէն գործողութեանց մէջ կը գտնենք: 1814ին մեծն Նաբոլէոնի դէմ Շոմոնի մէջ չորս տերութեանց միաբանիւն իր ջանիցը պտուղը կը համարուի. Փարիզ առնուած ժամանակը Վարման սպարապետին հետ քաղաքին յանձնուելուն պայմաններն ինք գրաւ. ինքն էր 1814ին Ռուսի կողմնէ փարիզի խաղաղութեան դաշանց ստորագրողը: Աիենայի արքայաժողովին մէջ իբրեւ Ռուսի լիազօր դեսպան մեծ ազդեցութիւն ունեցաւ. նոյնպէս Ասխընի, Գրոբաւի, Լայպպիխ ու Վերանայի արքայաժողովներուն մէջ գլխաւոր գործողներէն մէկն էր:

Իր գործքերն ընդհանրապէս կիրքէ ու կողմնակալութենէ ազատ են. թէպէտ միշտ Աւստրիայի կողմը միտեալ էր, պահպանողական սկզբանց պաշտպան ըլլալուն համար, եւ Աւստրիայի հետ ունեցած աղէկ յարաբերութիւնը հաստատուն պահելու համար՝ Պրուշի ալ հաւատարիմ բարեկամը մնաց. սակայն Գաղղիայի հետ ալ՝ Մոսկուայի դառն յիշատակները մոռնալով՝ շատ մեծանունութեամբ ու բարեկամութեամբ վարուեցաւ: Իր սուր ու հեռատես մտքովը տեսաւ որ Գաղղիա, թէպէտ նոյն ժամանակ ընկճեալ ու տկար վիճակի մէջ էր, բայց քիչ ժամանակէն իր յառաջուան զօրութիւնը նորէն պիտ'որ ստանար, ուստի անոր բարեկամութիւնը շահելու նայեցաւ, զօրաւոր նեցուկ մ'ունենալու համար հզօր Անգղիացոցն դէմ, որուն արեւելքի մէջ ու գլխաւորաբար Պարսկաստանի վրայ ունեցած ազդեցութիւնը կտորել կ'ուզէր: Նոյն վախճանին համար Ասխընի ժողովքին մէջ, դաշնակից տերութեանց Գաղղիա թող տուած պահակապան զօրը նոյն երկրին սահմաններէն ետ քաշելու առաջարկութիւնն ըրաւ, եւ Անգղիացոց կամացը դէմ՝ յաջողութեամբ ալ գլուխ տարաւ:

Նիկողայոս կայսեր դահ ելելովը, Ռուսի քաղաքականութիւնը բոլորովին տարբեր կերպարանք մ'առաւ. բայց թէ աս փոփոխութեան մէջ Նեսելրոտ որչափ մասնակցութիւն ունի՝ ճշդիւ որոշելը դժուարին է: Նորընտիր կայսրը՝ թէպէտ բոլոր սրտանց պահպանողական էր, սակայն շատ անգամ նոյն սկզբունքն իր անձնական շահուն հետ միացընել կ'ուզէր: Յունաստանի իրողութեանց մէջ խառնուելին՝ աս ճշմարտութեան անվրէպ ապացոյցն է: Արդ աս դժուարին միջոցին մէջ Նեսելրոտ իր քաղաքագիտական ճարտարութեան ճառագայթները ցողացուց, պատերազմին սկիզբէն մինչեւ Արբիանուպոլսոց խաղաղութիւնը (1829, Սեպ. 14) թէ արեւելք եւ թէ արեւմուտք այնպիսի ընթացք մը բռնելով, որ ստուգիւ զՎաքիւսէլի կը զարմացընէր: Անկէ սկսեալ՝ Նիկողայոս կայսեր հետ ձեռք ձեռքի տուած, բոլոր ճիգն ի գործ դրաւ ռուսական ազդեցութիւնն ամէն տեղ, եւ գլխաւորաբար Յունաստանի ու արեւելքի մէջ յառաջ վարելու: Ինչ որ ինք իր քաղաքագիտական հանճարով կը սկսէր, նոյնը կայսրն իր անվեհեր սրտոտութեամբն ու հաստատ բնաւորութեամբը գլուխ կը հանէր: Այնպէսով Ռուսի թէ արտաքին ազդեցութիւնը եւ թէ ներքին զօրութիւնն ան աստիճանի մեծցաւ, որ ոչ Յուլիսի յեղափոխութիւնը, ոչ Լեհաց ապստամբութիւնը, ոչ ալ 1848ին ընդհանուր մրիկը կրցան վնաս մը հասցընել:

1844էն Նեսելրոտ տերութեան ատենադպիր եղաւ, որով Ռուսի ընդհանուր քաղաքական կառավարութեան սանձն իր ձեռքն անցաւ, ինչպէս զինուորականը կորչազոֆին յանձնուած էր: — Ռուսի նոյն ժամանակներուն երեւելի դեսպանագէտները, ինչպէս են՝ Պրուշով, Մայէնտորֆ, Գիզելֆ, կորչազոֆ, Գիզոֆ, եւ այլն, ամէնն ալ իր քաղաքագիտական դպրոցէն ելած են, որով ըստ մասին իր ունեցած գաղափարներուն կատարումն ապահովուց:

Ժամանակիս քաղաքագիտաց ընդհանուր կարծիքն է, որ Արեւելեան պատերազմին ժամանակը Նիկողայոս կայսեր բռնած անխոհեմ ընթացքին, որով գրեթէ բոլոր Եւրոպա իրեն դէմ գրգռեց ու Ռուսի տերութեան վնասակար պատերազմի բռնուեցաւ, իր արտաքին գործոց պաշտօնեան հաւան չէր, մանաւանդ թէ բոլոր ճիգն ի գործ դրած էր՝ զինքն ան վտանգալից քայլերէն ետ կեցընելու եւ յառաջուան չափաւորութեան մէջ պահելու: Աս կարծիքն ըստ ինքեան իր խաղաղասիրական նկարագրին բոլորովին համաձայն է. բայց ստուգութեամբ հաստատելու համար տակաւին ապացոյցներ կը պակսին:

Աերջպէս Փարիզի խաղաղութենէն ետքը (1856) արտաքին գործոց պաշտօնէն հրաժարեցաւ, եւ տերութեան գործքերէն բոլորովին քաշուելով, առանձնական կեանք կը վարէր: Այսպէս քանի մը տարի հանգչելէն ետեւ, տարւոյս Մարտի 24ին կարճատեւ հիւանդութենէ մը ետքը 82 տարւան հասակին մէջ իր բազմավաստակ կեանքը կնքեց:



Ք Ն Ա Բ Ի Տ Ա Մ Ա Ն

Այնպէս ղեկավար երևոյթներուն յոճոտմը:

Ելեկտրականութիւն: Կայծակ, որոտում, մրրիկ:

47. Ի՞նչ բանի համար փոթորկի ժամանակ պատուհան գոցելու զբաղիլ վտանգաւոր է: — Վասն զի փեղկերուն վրայ եղող երկաթի պարզունակներն աղէկ հաղորդող ըլլալով, իրենց կը քաշեն ելեկտրական հոսանքը՝ որն որ պարզունակը շոշափող մարդուն մարմնոյն կ'անցնի ու կը վնասէ:

48. Ինչո՞ւ համար փոթորկի ժամանակ բազմութեան մէջ գտնուելը վտանգաւոր է: — Իրկու պատճառի համար. Ա. Վասն զի բազմութիւնը առանձին մարդէ մ'աւելի հաղորդող կ'ըլլայ. եւ Բ. Որովհետեւ բազմութեան մը մէջէն վեր բարձրացած շագին անոնց վրայ գտնուող օդին հաղորդական զօրութիւնը կ'աճեցնէ:

Կայնը կրնանք զրուցել նաեւ ոչխարներու կամ արջաներու հօտի մը վրայ, որն որ որչափ բազմութիւն է, այնչափ աւելի վտանգի մէջ կը գտնուի կայծակէ զարնուելու՝ վերոյիշեալ երկու պատճառներուն համար:

49. Ի՞նչ բանի համար կենդանական մարմնոց բազմութիւնն աւելի հաղորդական պիտ'որ ըլլայ՝ քան թէ նոյն տեսակ մարմիններէն մէկ հատը: — Որովհետեւ ամէն կենդանական մարմին՝ ելեկտրականութիւն հաղորդող է, անոր համար քովէ քով գտնուող մարդիկներու ժողովը՝ մի միայն մարդէ մ'աւելի յարմար ճամբայ կը կազմէ ելեկտրականութիւնն իրեն ձգելու:

50. Ինչո՞ւ համար բազմութենէ մը վեր բարձրացող շոշափոյն վտանգն աւելի պիտի մեծցնէ: — Վասն զի շոջին աղէկ հաղորդիչ ըլլալով, զելեկտրականութիւնը դէպ ի բազմութիւնը վար կ'իջեցնէ:

51. Մարդս փոթորկի մը ժամանակ բաց տեղ մը զբտնուելու որ ըլլայ, որ կողմն ամենէն աւելի ապահով կ'ըլլայ կայծակէն: — Բարձր ծառէ կամ շէնքէ 20—30 ոտք հեռու տեղ մը կենայրով, միայն թէ վազուն ջրոյ քով չըլլայ:

52. Բարձր ծառէ մը 20—30 ոտք հեռու կենան ի՞նչ պատճառի համար ապահով պիտի ըլլայ: — Ինչո՞ւ որ կայծակը զբարձր ծառն իրեն ճամբայ կ'ընտրէ. իսկ մարդը ծառին այնչափ մօտ չըլլալով, կայծակը չիկրնար ցատքել անոր անցնիլ:

53. Փոթորկի ժամանակ մարդ կառքի մէջ որ գտնուի, ի՞նչ եղանակաւ կրնայ ինք զինքն ապահով վիճակի մէջ դնել: — Զգուշանալով որ կառքին ամենեւին մէկ կողմը չդպչի չկռթռի, հապա մէջտեղը շիտակ նստի:

54. Ինչո՞ւ համար կառքին մէկ կողմը կռթռնելու չէ: — Վասն զի ելեկտրական հոսումը կառքին քովերէն կրնայ անցնիլ կամ անոր մէկ կողմը զարնել. ուստի երբ որ մարդս անոր կռթռնելու ըլլայ, ելեկտրականութիւնն ի հարկէ կառքը թող տալով՝ մարդուն կ'անցնի, որուն մարմնը կառքը պատող կաշիէն աւելի հաղորդական է:

55. Ի՞նչ պատճառի համար փոթորկի ժամանակ խցին մէջտեղը կենայր ուրիշ ամէն կողմերը կենային ապահովագոյն է: — Վասն զի կայծակը ներս որ կը մտնէ՝ ծխանէն (կրակաբանէն) եւ կամ պատերուն վրայէն վար կ'իջնայ. անոր համար որչափ որ մարդս անոնցմէ հեռու կը գտնուի, այնչափ աւելի ապահովութեան մէջ կ'ըլլայ:

56. Ինչո՞ւ համար անկողին մը կամ բրդեղէն գորգ մը զմարդը կայծակէն կրնայ պաշտպանել: — Վասն զի անոնք չհաղորդող մարմիններ են, ասոր համար ալ կայծակը՝ որն որ միշտ ամենէն աղէկ հաղորդողը կ'ընտրէ, իր ճամբան աս տեսակ մարմիններու մէջէն չ'ընտրէ:

57. Մրրիկի ժամանակ երկաթէ անկողնոյ վրայ գտնուելը կամ մետաղէ զրահ հագած ըլլալը վտանգ մը կ'ունենայ: — Չէ. վասն զի երկաթէ անկողնը կամ զրահն այնպէս աղէկ հաղորդիչ են, որ ելեկտրականութիւնը միշտ անոնցմէ կ'անցնի եւ ոչ թէ մարդկային մարմնոյն մէջէն:

58. Ի՞նչ բանի համար մարդս վրան կրած մետաղէ կտորով, ինչպէս են՝ բալիք, ժամացոյց, մասնի եւ այլն, կայծակէ զարնուելու վտանգն աւելի կը մեծնայ: — Որովհետեւ աս տեսակ առարկաները իբրեւ աղէկ հաղորդիչ՝ ելեկտրականութիւնն իրենց կը քաշեն, բայց նոյն ելեկտրական հոսումը մինչեւ երկիր չեն կրնար հասցնել, որով հարկ կ'ըլլայ որ անիկայ իր ճամբան մարդուն մարմնոյն մէջէն շարունակէ:

59. Փոթորկի մը ժամանակ թրջած ըլլալն աղէկ է, թէ՛ չոր ըլլալը: — Լաւագոյն է թրջած ըլլալը: Ուստի մարդ բաց դաշտի մը վրայ գտնուած ատեն՝ աղէկ կ'ընէ եթէ ծառէ մը 20 ոտք հեռու կենայ եւ նայի որ աղէկ մը թրջի:

60. Ի՞նչ պատճառի համար փոթորկի մը ժամանակ թրջած ըլլալը չոր ըլլալէն աղէկ պիտի ըլլայ: — Վասն զի թրջած զգեստները շատ աղէկ հաղորդիչ ըլլալով, ելեկտրական հոսումը զգեստներուն մէջէն կամ մարմնոյն արտաքին երեսէն կ'անցնի, որով մարդուն վնաս չ'ըլլար:

61. Ի՞նչ է շանթածիգը: — Գետնի հողին մէջ հաստատուած մետաղէ գաւազան մը, որն որ շէնքին քովէն մինչեւ գագաթը բարձրանալով՝ սուր ծայրովը քիչ մը շէնքէն ալ վեր կ'ելլէ:

Շանթածիգին սուր ծայրը պէտք է որ շէնքէն ըստ բաւականին բարձր ըլլայ եւ սուրին պէս ալ երեքանկիւն ըլլայ:

62. Ո՞ր մետաղն ամենէն յարմարն է շանթածիգ շէնքելու: — Պղինձը:

63. Ի՞նչ բանի համար պղինձը երկաթէն աւելի աղէկ է: — Ա. Վասն զի երկաթէն աւելի հաղորդիչ ըլլալով, երկաթին չափ վտանգի մէջ չէ կայծակէն հայելու. Բ. Վասն զի երկաթին չափ օդէն վնաս չիկրեր:

64. Ի՞նչ պատճառաւ պղինձը երկաթին չափ դիրաւ չի՛հայր ելեկտրականութենէն: — Վասն զի ելեկտրականութիւնը երբ որ աղէկ հաղորդողի մը մէջէն անցնելու ըլլայ՝ ջերմութիւն չիպատճառեր. ջերմութիւնն ան ժամանակ միայն զգալի կ'ըլլայ՝ երբ որ ելեկտրականութեան արձակ հոսման ընդդիմութիւն պատահելու ըլլայ:

65. Շանթածիգին օգուտն ի՞նչ է: — Աս է որ կայծակն իրեն կը քաշէ եւ անոր ճամբայ կը բանայ ընթացքը մետաղէ գաւազանին վրայէն յառաջ տանելու: Վասն զի ինչ եւ իցէ մետաղ՝ շէնքին պատերէն աւելի հաղորդական է:

66. Շանթածիգին օգուտը որչափ տեղ կը տարածուի: — Չիկրնար ճշդիւ որոշուիլ: Բայց աս կրնայ ըսուիլ որ սովորական ընդարձակութեամբ շէնք մը վտանգէն կ'ազատէ:

67. Շանթածիգը կրնայ նաեւ վնաս ալ պատճառել: — Կրնայ պատճառել՝ երբ որ գաւազանը կտորած ըլլայ. վնաս զի ան ատեն ելեկտրական հոսումը ճամբան անոր վրայէն չիկրնալով յառաջ տանիլ՝ կրնայ շէնքին վնասել:

68. Իսկ գաւազանը կտորած որ չըլլայ՝ վաննալու պատճառ կայ: — Ամենեւին պատճառ չկայ, երբ որ մինչեւ վար երկրնցած գաւազանը բաւական թանձրութիւն ունի՝ բոլոր ելեկտրական հոսումը մինչեւ գետնին հասցնելու. իսկ եթէ շատ բարակ կ'ըլլայ, կայծակը կրնայ մետաղը հայեցնել եւ այսպէսով շէնքին վնաս հասցնել:

69. Կայծակն ի՞նչ կերպով երբեմն շէնքեր կը կործանէ: — Նախ աշտարակին կամ ծխանին կը զարնէ, անկէջ ետքը պատերուն մէջ գտնուած երկաթներուն կ'անցնի. եւ այնպէս մէկ երկաթէն միւսին անցնելով՝ երկուքին մէջ գտնուող կամ իր ընթացքին արգելք պատճառող քարերն ու աղիւնները կը խորտակէ կը ջախջախէ:

70. Ի՞նչ բանի համար կայծակն իր ճամբան ուղիղ գծի վրայէն ընելու տեղ՝ մէկ կողմանէ մէկալ կողմ կը ցատքէ: — Վասն զի միշտ դէպ ի աւելի աղէկ հաղորդող մարմինները կը դիմէ, եւ ասով ալ ու ձախ կը ցատքէ, որպէս զի անոնց հասնի:

Պիտի լարանալու է:

ԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ

Հ Ե Ղ Ի Ն Է

Աս կերպով անցուց գիշերուան մնացած մասը, առանց ամենեւին այլայլութեան կամ վախի նոր պատճառ ունենալու: Բերդին մէջ խոր լուռութիւն կը տիրէր, ամենեւին ձայն մը չէր լսուեր:

Ո՛վ կրնայ երեւակայել թէ ինչ սրտի ուրախութիւն ունեցաւ օրիորդը, երբ որ երկինքին վրայ արշալուսին առաջին լուսաւորութիւնը տեսաւ: Նորէն պատուհանին առջեւը գնաց, միտքը գնելով որ եթէ գեղացիներն անցնելու սկսին, վերէն նշան ընելով՝ վտանգի մէջ ըլլալն իմացընէ: Բայց դեռ շատ կանուխ էր, ամենեւին անցնող չէր ըլլար, եւ հեռաւոր առուակին խոխոզանքէն ու թռչնոց ճառագայէտէն ուրիշ ձայն չէր լսուեր: Հեղինէ երկայն ժամանակ պատուհանը կեցաւ, յուսարով որ Աստուած իրեն ազատիչ մը կը խաւրէ: Բայց պարագայ տեղ: Ստոյգ է՝ ետքէն գեղացիները սկսան անցնիլ, բայց այնչափ հեռուէն կ'երթային, որ բրած շարժումները չէին կրնար նշմարել, իսկ պոռալու՝ կը վախճար:

Մինչեւ ժամը ինն աս սրտի անձկութեան ու վախերուն մէջ մնաց: Բայց վերջապէս պէտք էր բան մ'ընել, որովհետեւ եթէ խցէն դուրս չ'ելլէր, վախն ու կասկածը կը յայտնուէր: Աւստի քաջալերուած՝ դուռը բացաւ, եւ դողդոջիւն քայլերով դէպ կ'երթար սենեակը գնաց, ուր կը կարծէր որ զԱննա եւ անոր եղբայրը կը գտնէ: Բայց օրչափ զարմացաւ ու ապշեցաւ, երբ որ տեսաւ որ հոն մարդ չկայ: Դեռ ոչ կրակ վառուած էր, ոչ ալ նախաձայնի սպասը դրուած: Մանաւանդ թէ եւ ոչ նախընթաց իրիկուան սեղանը ժողովուած էր, հապա ամէն բան՝ ընթրիքէն ելած ատեն ձգածին պէս՝ կը կենար:

Գուցէ դեռ ելած չեն, բայց ինք իրեն Հեղինէն: Ինչ երջանկութիւն, եթէ իրենք վար չ'ընէ՞ կարենամ փախչիլ երթալ: Աս խորհուրդներով դէպի դուռ վազեց, մտածելով թէ ինչպէս պիտի կարենայ՝ առանց շուկ հանելու՝ բանալ մեծ աղետը: Բայց հոն հասած ատեն տեսաւ որ արդէն ան դժուարութիւնը վերցուած էր: Դրան երկու փեղկերն ալ բաց էին, իսկ գետնին վրայի յարդի շիւղերն ու չուանի եւ պատատելու կտակի կտորուանքը յայտնի կը ցուցնէին որ բերդը ձգած գացած են ան անձիւքը՝ որոնց ձեռքէն փախչիլ կ'ուզէր:

Հեղինէ՛ առանց բրածը գիտնալու՝ բաւ կը նետուեցաւ, սխառ վազել: Բայց մէկէն միտքն եկաւ որ Աննա թող տալով երթալովը՝ զինքն առանց օգնութեան եւ առանց ապրուստի ձգած էր, իր ընտանեաց գաղտնիքն ալ հետը տանելով: Աս վիճակին սոսկալի հետեւութիւնը՝ այնպէս սաստիկ կերպով մը երեւակայութեան մէջ նկարուեցաւ, որ աղաղակ մ'արձակեց ու մէկէն նստարանի մը վրայ ինկաւ մնաց:

Գ Լ Ո Ւ Ս Ը

Ո՛հ, օրիորդ, բաւ թողմամբ շուտ մը կնոջը հետ Հեղինէին քովը հասնելով, ինչ ունիք, ինչ եղեր է:

Չգեր գացեր են, պատասխանեց Հեղինէ, բայց մնացած դռները ցուցնելով: Տէր Աստուած, կարելի բան է: գոչեց Ագնէս: Ուրեմն գիշերը լած անսովոր խշրտոցս երեւակայական բան չէ եղեր:

Ներս մտնեք, բաւ վարձակալը, գուցէ աղախինսիք քանի մը տող գիր ձգած ըլլայ, որով աս այլանդակ վարմունքին պատճառը կ'իմացնէ:

Բայց երկայն ատեն հետազոտել հարկաւոր չեղաւ. որովհետեւ շուտ մ'իմացուեցաւ որ բերդը բարձրովն կողպտուած է: Գարաններն ու պահարանները պարագ էին. միայն Հեղինէին անձնական զգեստները մնացած էին, որոնք քիչ բան էին:

Ուրեմն ամենայն ինչ գողցեր տարեր են, բաւ վարձակալը, ամէն կողմ՝ քննելէն ետեւ: Գժեթաւ օրիորդ, գոնէ Տէր Պետնարտէ ողջ ըլլար... Բայց ան մեռած է եւ յաջորդը դեռ եկած չէ:

Գժեթ տան վարձքը վճարուած է, հարցուց Հեղինէ:

Տիկնոջ կենդանութեան ատենը կանուար կերպով կը վճարուէր, պատասխանեց թո՛ղմամբ: Բայց անոր մահունը վերջը Աննա միշտ կ'ընէր թէ հարկաւոր եղած գումարն ընդունած չէ՝ ընտանեաց գանազան գործքերու պատճառաւ, զորոնք մեզի չ'կրնար յայտնել:

Աս խօսքին վրայ Հեղինէ շատ այլայլեցաւ ու հառաչեց:

Ամենեւին մ'այլայլեք, օրիորդ, բաւ վարձակալը. նախ՝ զնա կրողը ես չեմ. դարձեալ բերդին տերն աղէկ մարդ մ'ըլլալով՝ ձեր աղախինոյն յանցանքը ձեզի չ'համարիր. եւ չէ թէ միայն ստակ չ'պահանջեր, հապա նաեւ վրանիդ կը ցաւի:

Շնորհակալ եմ աս միտքարական խօսքերնուդ, բաւ խեղճ որբ: Բայց հիմայ ես ինչ պիտ'որ ընեմ: Ամենեւին մէկ կողմանէ օգնութիւն չունիմ, ոչ ծանօթ եւ ոչ բարեկամ ունիմ...:

Ուրեմն զմեզ ձեզի բարեկամ չէք սեպեր, գոչեց թո՛ղմամբ արտմութեամբ:

— Թողութիւն տուէք. այլայլութեանս բաժն չեմ գիտեր:

— Բան չկայ, ստոր վրայ խօսիլ հարկաւոր չէ: Տունս եկէք, հոն մնացէք մինչեւ որ ձեզի աւելի յարմար տեղ մը գտնենք: Ես ալ ձեզի պէս թշուառութեան փորձն առած եմ: Բայց Աստուած՝ համբերութեամբ տանելու ջորութիւն տուաւ ինձի: Կը յուսամ որ ձեր վրայէն ալ իր ողորմութիւնը պակաս չ'ընէր:

Բարեկամ, բաւ երկանք՝ Ագնէս, որն որ մինչեւ նոյն ատեն լուռ կը կենար, ինձի ալ մեծ հաճութիւն կը պատճառէ աղնու օրիորդին մեր տունը կենալը: Բայց կարծեմ որ կրնանք իրեն շուտ մը աւելի աղէկ տեղ մը գտնել: Պր. Լարոջ մեր բարեկամը բազմութիւն ընտանիք ունի. եթէ իրեն առաջարկուելու ըլլայ, որ ջորիորդը քո՞վն առնու՞ զաւկները դաստիարակելու համար, կարծեմ որ սիրով կ'ընդունի:

Շատ աղէկ ըսիր, պատասխանեց թո՛ղմամբ. բաւական որ Հեղինէ օրիորդը հաւանի:

Ո՛հ, իմ բաղձանքս ան է՝ որ մէկու մը ծանրութիւն չըլլամ, պատասխան տուաւ Հեղինէ: Անոր համար ալ պէտք չէ որ թողալի խօսք ընէք: Ես գոհ կ'ըլլամ որ բրած փոքր ծառայութեանս դիմացը՝ ուտելիք ու բնակարան տան:

Այսպէս խիտ լուռ կ'ըլլայ, օրիորդ, բաւ վարձակալը. նախ՝ որովհետեւ աւելի ապահով կ'ըլլար որ ինչորքինքն չ'իմերժուէր, եւ միանգամայն երբ որ յարմարագոյն տեղ մը գտնուելու ըլլայ, աւելի ազատ կ'ըլլար առաջին տեղէն ելլելու:

Բայց ինչ որ է նէ, բերդին մէջ առանձին չէք կրնար բնակիլ. հիմակուհի մեր տունն եկէք: Վաղը ես կ'երթմ՝ կար քաղաքը Պր. Լարոջին կ'երթամ, հետը կը խօսիմ:

Հեղինէ վարձակալին ձեռքը բռնեց՝ շնորթանցը տարաւ: Կ'ուզէր շնորհակալ ըլլալ. բայց այլայլութենէն չ'ըրցաւ խօսք գտնել:

Թո՛ղմամբ իրեն աղաչեց որ հանդարտի, եւ դուրս ելաւ: Քիչ մը ետքը իր մեծ որդւոյն հետ դառնալով, անոր ուսուցը վրայ դրաւ Հեղինէին զգեստոց արկը: Ինք ու Ագնէս խեղճ որն աւելի իրենց բնակարանը տարին: Երկրորդ առտու կանուխ բարեփոր գեղացին դէպ ի կար ծամբայ ելաւ:

Պր. Լարոջ, որն որ նոյն քաղաքը վաճառակալութիւն կ'ընէր, վարձակալին առաջարկութիւնը սիրով ընդունեցաւ: Աս մարդն աղիւ ու մեծանձնական բնակարանութիւն մ'ուներ, եւ գլխաւոր տունն առնելով՝ աւելի կ'ուզէր դժբախտութեան մէջ գտնուող որբ աղկան մը օգնութեան հանիլ, բան թէ իր գաւակներուն դաստիարակուհի մը բռնել:

Բանը նոյն աչքով չտեսաւ իր կինը, որն որ ագահ ու խտտափոր ըլլալով, երկանք որոշումն իմանալուն պէս, սաստիկ բարկացաւ ու շատ ջանք բրաւ միտքը փոխելու: Առջեւը կը դնէր որ ընտանիքին բաւական բաղձութիւն ըլլալով, գրտէն մէկ հոգի ալ առնելը խելք չէ: Բարի ծնողքի գործք չէ, կ'ըսէր, իր գաւակներուն բերնէն հացը կտրել՝ օտարի մը կեցընելը: Ա՛րբ ջապէս ան ամէն պատմութեան մէջ բերաւ, զորոնք խտտափոր մարդիկ կը գործածեն իրենց անգթութիւնը ծածկելու համար: Բայց Պր. Լարոջ միտքը դրածին վրայ հաստատ մնաց եւ կնոջն այնչափ հակառակելուն վրայ այնպէս միտքը փոխեցուց, որ վերջապէս ահամայ կամօք զնա որբ աղկերը տունն ընդունելու:

Ընտանեաց մնացած անձինքը, այսինքն՝ երկու պոլոնի տղար եւ երեք աղջիկ, սրանց Ատէլ անդրանիկը տասնութիւն տարեան էր, սաստիկ ուրախացան մէջերնին գրտէն մէկը գալուն վրայ, բայց աս ուրախութիւնը մօբերունն առջեւը յայտնելու չէին համարձակիր:

Թո՛ղմամբ իր գործքն այսպէս յաջողութեամբ լինցնելուն վրայ ուրախութեամբ լեցուած, շուտ մը Աննաբէր բերդը դարձաւ, ծամբորդութեան ելքը կնոջն ու Հեղինէին հաղորդեց: